

ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՌՈՄ

(ԺԷ ԴԱՐ)

(Շար. տե'ս «Բազմավկէպ» 1988, ք. 1-4, էջ 64-99)

ԹԱԴԷՈՍ ՀԱՄԱԶԱՍՊԵԱՆԻ ՏՊԱԾ ԽՈՐՀՐԳԱՏԵՏՐԸ

Տէր Թադէոս Համազասպեանի մատին կենսադրական նորութիւններ չէ որ պիտի ներկայացնենք, այլ մանրամասնութիւն մը իր կատարած մէկ հրատարակութեան, որ աղմուկ հանած է ԺԷ. դարու աւարտին:

Կենսագրական տուեալներ

Լիվոռնոյի Հայոց հովիւը, Դոմինիկեան վարդէ Սեբասեան Կնար, 11 Ապրիլ 1670ին կը գրէ Փլորենտինոյ Առաքելական Նուիրակին, որմէ կախումնաւոր էր, իմացնելով իր առաքելական վատաւիւր եւ յաջողութիւնները, ըսելով թէ քաղաքին մէջ Հայոց թիւը 32 է, որոնցմէ չորսը դեռ նոր վատարած են կաթողիկէ դաւանութիւն: Այս թիւին մէջ էր Տէր Թադէոսի անունը, որու համար իսկոյն կ'աւելցնէ՝ «... Տէր Թադէոս, որու հետ խոհեմութեամբ կը վարուէի, տարակուսելով թէ մի՛ յանկարծ այս քայլը առնէ ի շահ իր ունեցած վէճին, որպէսզի դատը փոխադրուի եկեղեցական ատեան...: Երբ իմացայ թէ դատը իրապէս եկեղեցական ատեան անցած է արդէն, որու կը փափաքէր, այն ատեն միայն վատարել տուի հաւատքի դաւանութիւնը»¹:

Փլորենտինոյ Առաքելական Նուիրակը նոյն այս լուրը իր բոլոր ընդարձակութեամբ կը հաղորդէ ՀՍ.ի Ժողովին, 1 Սեպտ. 1670 թուակիր նամակով, տարով քսան հայերու անուններ՝ որոնք կատա-

1. SOCG, vol. 423, fol. 147.

րած են հաւատքի դաւանութիւն՝ տասը ամսուան ընթացքին (30 Դեկտ. 1669 – 20 Օգոստ. 1670), բան մը՝ որ յաջա Հռոմի կը մատնանշէ Կնարի արդիւնքները: Տրուած ցանկին մէջ երկրորդ անունը հետեւեալն է. «10 Յունուար 1670. Թաղէոս քահանայ, որդի Սարգիսի, շուրջ 30 տարեկան»²: Յիշուած Տէր Թաղէոսը Համազասպեանն է, որու հօր անունը Սարգիս՝ կը յիշուի նաեւ էջտի դատարանի 22 Նոյեմբ. 1678ի վճիռին մէջ «Ter Thadée de Sarguis arménien»³: Նուիրակին նամակը կը զեկուցուի ՀՄ.ի 15 Սեպտ. 1670ի նիստին, եւ կ'որոշուի քաջաբերական տողեր գրել թէ՛ Նուիրակին եւ թէ՛ Կնարի⁴:

Այս տուեալներէն կրնանք սղարակացնել թէ 1669–1670 տարիներու մերձակայ Թուրքահայերուն Տէր Թաղէոս Լիվոնոյ էր, իսկ 1672ի Յուլի–Օգոստոս ամիսներուն, երբ Ռսկան Վրդ. Երեւանցի Լիվոնոյէն Մարսիլիա կ'անցնի, Թաղէոս հեռն է, ձեռնարկելու տպագրական գործին:

Նախորդ էջերուն մէջ տեսանք թէ Տէր Թաղէոս եւ Սողոմոն Լեւոնեան 1780ին Պոլիս կը գտնուին, Յակոբ Դ. Կաթողիկոսին մահուան սնարին: Սողոմոն 1681–1682 տարիներուն Վենետիկ–Լիվոնոյ է, ուսկից կ'անցնի Փարիզ, եւ տարի մը յետոյ կը վախճանի, իսկ Տէր Թաղէոս Պոսոյ մէջ, Մարսիլիա տպուած (1673–9) Ատեան ժամադրքին մէջ սրբադրութիւններ ներմուծելով՝ կը ծախէ: Տէր Թաղէոս, վաճառական մարդ, Ատեան ժամադրքի ոգիսականէն դաս առած ու հրահանգուած՝ կը ձեռնարկէ նոր գործի. մարդկային խոհեմութիւնն ու հնարամտութիւնը գործածելով՝ Վենետիկի մէջ կը սպէ Սորհրդատետր ու ճաշոց, որոնք իրեն համար եղած են անտարակոյս եկամուտի աղբիւրներ:

Դժգոհութիւններ խորհրդատետրի մասին

Տէր Թաղէոսի Վենետիկի մէջ տպած Սորհրդատետրին Թուրքահայն է 1686, մինչ ճաշոցին տպագրութիւնը սկսած է նոյն տարին եւ երկարած մինչեւ 1688, որու աւարտին Տէր Թաղէոս տպածներէն մաս մը առնելով՝ անձամբ տարած է Արեւելք, ծախելու համար: 3 Օգոստոս 1689ին, Սպահանի նոր անուանուած լատին եպիսկոպոսը, Պիտու, կը գրէ Վենետիկի Առաքելական Նուիրակին, տարով հետեւեալ ծանօթութիւնը. «Ներկայ նամակով կու դամ իմացնելու Ձեզի՝ թէ Սպահան գտնուած շրջանիս հասու եղայ թէ քաղաքի մէջ հաստատուած է հայ հերձուածողական տպարան մը, հայ քահանայի մը ձեռ-

2. SOCG, vol. 424, fol. 57.

3. SOCG, vol. 476, fol. 66+69.

4. Acta, vol. 39, fol. 178, n. 21.

քով, որու անունն է Տէր Թադէոս : Եւստ տարիներ առաջ ես ծանօթացած եմ անոր, թէ՛ Արեւելքի եւ թէ՛ Արեւմուտքի մէջ, իբր անուանի կեղծաւոր եւ խաբեբայ (insigne hipocrita e impostore) : Տեսայ նաեւ հերետիկոսական Որհնաբանութեան տպուած Վենետիկ 1686ին, Ճիադամօ Մօրէզդիի անունին տակ : Ուստի, իր խնդրեմ որ Ձեր կարելին ընէք ընդմիջելու, կատեցնելու կամ գտնէք դժուարացնելու ա՛յնքան վտանգաւոր այս գործը, առանց սակայն հասկնցնելու թէ խնդիրը իմացած էք ինծոմէ, դիտատելի զղարձնելու համար հարուստ պարսկահայերուն, որոնք հետաքրքրուած են հարցոյս, քանի այս գործը շահու աղբիւր է իրենց համար, եւ իրենք զիրենք կը կարծեն կաթողիկէ, իսկ ներկայիս կը դառնան իրենց փոխածին՝ հաւանաբար խարուած այդ արտասուելի խաբեբայէն»⁵ :

Անկախ այս նամակէն, շուրջ տարի մը յետոյ, Լեհաստանէն Օքսենտոս Վիրծիրեսքոյ, 16 Յուլիս 1690ին կը գրէ ՀՍ -ի Քարտուղարին, յայտնելով իր վանդատը հայ ազգայիններու նկատմամբ, որոնք դիրք կը բռնէին իրեն դէմ . «Աստուծոյ շնորհքով սկսայ ուղղել այն սխալները՝ որոնք սպրդած են նոր դարձի եկած իմ ազգայիններու գրքերուն մէջ . սակայն շատեր հակառակեցան եւ դեռ կը հակառակին, համարելով թէ կատարածներս տարօրինակ եւ նոր փոփոխութիւններ են, հնարուած ինծոմէ : Անոնց հակառակութեան շարժառիթը զլիսաւորաբար առաջ կու գայ Հայաստանէն հոս հասած Որհնաբանութեան մը, տպուած Վենետիկ, Ճիադամօ Մօրէզդիի մօտ, մեծաւորներու հրամանով : Այս հատորին մէջ կան սխալ ձեւեր, Հաւատամքին, ինչպէս նաեւ միւս աղօթքներուն մէջ մնացած են բոլոր այն սխալները, որոնց համար (միայն Աստուած դիտէ) որքան քրտնեցաւ Ս . Ժողովը : Արդ, ինծի կ'առարկեն ըսելով թէ Հռոմի իշխանութիւնը, ու յատկապէս Հաւատաքննութեան Ժողովը, որ ամէնէն աւելի գործունեան է, ոչ միայն կը հանդուրժէ՝ այլ դրական կերպով հրաման ալ տուած ք սպառնելու նման սխալներ, ուստի դեռ աւելի ես պարտական եմ հանդուրժել . . . : Ճշմարիտն ըսելով ես դիտ շփոթած կը զգամ, ու կը խնդրեմ որ հաճէիք վստահացնել զիս թէ այդ Որհնաբանութեան արդարեւ մեծաւորներու դիտութեամբ եւ հրամանով տպուած է, թէ հերետիկոս հայեր ձեռնարկած են անոր, առանց Հաւատաքննութեան Ժողովի դիտութեան, եւ եթէ այս վերջինս ուղիղն է՝ Կարդիխալներու կ'իյնայ մտածել դարձանին մասին»⁶ : Նոյն անձը գրելով 21 Օգոստոսին, դարձեալ կը յիշեցնէ Ս . Ժողովի Քարտուղարին՝ թէ պատասխանի կը սպասէ Վենետիկ տպագրուած Որհնաբանութեան նկատմամբ⁷ :

5. SOCG, vol. 509, fol. 277.

6. SC Armeni, vol. 4, fol. 82.

7. SC Armeni, vol. 4, fol. 84.

Պատասխանատուներու փնտրտուք

Որոհորդատետրի տպադրութեան տարին, 1686ին, Վենետիկ կը գտնուէր Տէր Յովհաննէս Հոլով, որու կը դիմէ ՀՍ.ի Զիրոյ Գարտաւարը, ու կը ստանայ Հոլովի պատասխանը, գրուած 16 Սեպտ. 1690ին. «Սկիզբէն ի վեր, երբ իմացայ թէ Տէր Թադէոս կ'ուղէ տպել Փլորենտիոյ ժողովէն դատապարտուած եւ չարագորուած Որոհորդատետրը՝ հակառակեցայ, դիմեցի տեղւոյս գրաքննիչին, խտալեբէնի Թարգմանելով գրքին սխալները: Տպադրուած գիրքերը տարածուեցան՝ ոչ թէ Եւրոպա՝ այլ Արեւելք, այնքան որ ես չյաջողեցայ օրինակ մ'իսկ ձեռք բերել: Ներկայիս, քանի մը օրինակ կը պահուին Տէր Թադէոսի գործակալին Ահարոնի մօտ: Եթէ ես Հռոմէն ատացած ըլլայի վսեմաշուք կարգինալներու հրահանգը, որոնց պարտականութիւնն է հսկել նման հարցերու վրայ, ձեզ կը վստահացնեմ՝ թէ Աստուծոյ օգնութեամբ խորտակած կ'ըլլայի հերձուածը»⁸:

Հռոմէն դիտորութիւն վը հասնի նաեւ Վենետիկի Առաքելական Նուիրակին, բացառութիւն պահանջելով եղած պատահարին: 6 Ապրիլ 1691ին կը պատասխանէ Նուիրակը գրելով, թէ հաղիւ ստացած Բաբելոնի Եպիսկոպոս Պիտուի գանդատը նկատմամբ Որոհորդատետրին՝ «որ լեցուն է վարդապետական սխալներով եւ վնասներ պատճառած Պարսկաստան, ուր տարածուած է Տէր Թադէոսի ձեռքով, քննեցի հարցը եւ տեսայ թէ Որոհորդատետրը տպուած է Հաւատաքննիչին հրամանով, որ իր վարդին վստահացած է Յովհաննէս Յակոբի (իմա՝ Հոլովի) վկայութեան: Սակայն Յովհաննէս կը մերժէ նման վկայութիւն տուած ըլլալ փոքր Որոհորդատետրին, այլ վկայած է միայն մեծին (իմա՝ ճաշոցին), ուր չկան սխալներ»: Ապա Նուիրակը կը յայտնէ իր վատկածը Յովհաննէս Հոլովի անկեղծութեան վրայ, եւ թէ 200 օրինակ Որոհորդատետրէն, որոնք մնացած են Ահարոն վաճառականի մը մօտ՝ բռնագրաւուած են»⁹:

Ներկայ դալթակողութեան պատասխանատու զգարով, Նուիրակը դարձեալ կը գրէ ՀՍ.ի ժողովին՝ 19 Մայիսին (1691). «Յովհաննէսի (Հոլով) եւ Հաւատաքննիչներու խօսքերը հակառակ են իրարու. ձեզ կը վստահացնեմ թէ Տէր Թադէոսի գործակալ Ահարոնի մօտ գրտնուած Որոհորդատետրերը բռնագրաւուած են», ու կը խոստանայ գոնէ օրինակ մը ձեռք բերել ու լրկել Հռոմ¹⁰: Երբ ՀՍ.ի Գարտաւարը, Զիրոյ, կը սպառնայ թէ՛ այս հարցին մէջ յանցաւորը պիտի պատժուի, Նուիրակը կը պատասխանէ 7 Յուլիսին. «Յովհաննէս կ'ըսէ թէ ինք վկայութիւն եւ ստորագրութիւն չէ տուած Հաւատա-

8. SOCG, vol. 509, fol. 297.

9. SOCG, vol. 509, fol. 276+291.

10. SC Armeni, vol. 4, fol. 136.

քննիչներուն, ևւ թէ ամբողջ յանցանքը կը ծանրանայ Մէրտինի Եպիսկոպոսին վրայ (իմա՛ Տիմոթէոս Գաննուկ), որ նոյն օրերուն ստէպ վենետիկ կու դարձնա՞նք երբեք իրեն հանդիպելու»¹¹ :

Նոյն այդ օրերուն Յովհաննէս Հոլով այս հարցին մասին կը գրէ Հռոմ իր մտերիմին, Տէր Բարսեղի: Նամակին թուականն է 5 Մայիս 1691, ու ՀՍ.ի դիւանին մէջ կայ անոր միայն լատիներէն թարգմանութիւնը, վատարուած Տէր Բարսեղի գրիչով, հաւանաբար առ ի ծանօթութիւն ՀՍ.ի Ժողովին: Յովհաննէս կը գրէ. «Անցեալին Արեւելէն միսիոնարներ գրած են ՀՍ.ի Ժողովի Գարտուղարին, և նա իր վարդին վենետիկի Նուիրակին, թէ վենետիկ տպագրուած Սորհրդատետրը արգելք է ներկրեցւոյ միութեան: Նուիրակը երբ հարցուցած է քաղաքիս հաւատարմնիչին թէ ի՞նչպէս հրաման տրուած է տպելու նման գիրք, պատասխան տուցած է թէ իմ վկայութեան վրայ վտահացած՝ ստորագրած է գիրքին տպագրութեան: Նուիրակը երբ ինծի հարցուց, ևս պատասխանեցի ճշմարտութիւնը, ըսելով թէ նման գիրք ո՛չ սրբագրած եմ ևս ո՛չ տպագրութեան վկայութիւն տուած եմ: Իրականութիւնը այն է որ դրաքննիչը վտահացած Ասորի Տիմոթէոս Եպիսկոպոսի խօսքերուն՝ ստորագրած է: Նուիրակին ըսի թէ ես ատենին հակառակեցայ Տէր Թադէոսի, բայց նա հեղինակութեան ճամբով զիս լուեցուց: Իմ այս արարքիս համար՝ քաղաքիս Հայերը կ'ուզէին զիս որջ ողջ ուտել, իսկ քեզի օրինակ մը զրկած ըլլալուս համար՝ զիս նկատեցին մատնիչ: Դիմեցի Նուիրակին՝ որպէսզի միջամտէ ևս Հայերը դադրին զիս հարածելէ. բայց նա հակառակեցաւ ինծի, ըսելով թէ գիրքին տպագրութեան վկայութիւն տուողը ևս եմ, ու ցոյց տուաւ վմ ստորագրութիւնս՝ թէ կը վկայեմ ձաշոցի տպագրութեան...: Ես հոս երկու կողմէն կը հալածուիմ. հաւատարմնիչը վրաս թողուց պատասխանատուութիւնը, Հայերը զիս մատնիչ կը նկատեն իրենց ծէսին, Նուիրակը աւելի կարեւորութիւն կու տայ քննիչին քան ինծի. բայց ճշմարտութիւնը պիտի յարթէ»¹² :

Այս նամակով յայտնի վ'ըլլայ որ Թադէոս երէց հնարք մը մտածած է իր ծրարքին մէջ յաջողելու համար: Անկարելի չէ որ Թադէոս Սորհրդատետրին համար դիմած ըլլայ Ասորի Տիմոթէոս Եպ.ին, որ նոյն շրջանին կը բնակէր Պատմիս, ևս իրարպէս քննիչը վտահացած անոր վկայութեան՝ թոյլ տուած ըլլայ որ Սորհրդատետրը տըպագրուի: Յովհաննէս Հոլով վկայած է միայն ձաշոցի տպագրութեան, այնպէս որ Առաքելական Նուիրակը շիտթելով՝ կը համարի թէ այս վկայութիւնը տրուած է Սորհրդատետրին, ևս որով կը հակառակի Յովհաննէս Հոլովի, վարծելով զինքը կեղծաւոր: Իսկ քա-

11. SC Armeni, vol 4, fol. 144.
 12. SC Armeni, vol. 4, fol. 132.

ղաքին ազգայինները, դիտակից թէ տպուած խորհրդատեսորը հայ աւանդութեան եւ հողիին համաձայն է՝ հակառակութիւն ցոյց կու տան Յովհաննէսի, որ սրբազրութեան մասին իր մտածէր :

Տէր Բարսեղի տուած լուսարանութիւնները

Այս հարցին նկատմամբ ՀՍ.ի Ժողովը չէր կրնար չհարցնել կարծիքը իր պաշտօնական թարգմանիչին եւ խորհրդականին, այն է Տէր Բարսեղի, որ չ'ուշանար դրել լատիներէն մենագրութիւն մը, 19 Մայիս 1691ին, հետեւեալ բովանդակութեամբ. «Թաղէոս ամուսնացած քահանան, Գասպար Սահրատի օտանդակութեամբ, Վենետիկի մէջ տպել տուաւ շատ մը դիրքեր, որոնց մէջ նտեւ ճաշոցը, ուր կան ընթերցողածներ, աղօթքներ, Սաղմոսներ, քարոզներ, բայց ո՛չ խորհրդատեսոր: Թէ ի՞նչ նպատակի համար տպուեցաւ ճաշոցը. յայտնի չէ, որովհետեւ Հայերը, կաթողիկէ կամ հերձուածող, դարերով կը գործածէին Աստուածաշունչը, որ նոր տպագրուեցաւ Ամսդերամ :

«Արդեօք ճաշոցը կը պարունակէ՞ մոլորութիւններ: Զանազանելով կը պատասխանեմ՝ ո՛չ. այսինքն բացայայտ հերետիկոսութիւններ չկան, իսկ լուրեայն՝ շատ: Այնու որ Աստուածաշունչը դէժ թարգմանուած է, եւ ճաշոցը մեծ մասամբ Աստուածաշունչէն է, ուստի...: Ճաշոցը կը հետեւի Տօնացոյցին, եւ որովհետեւ Տօնացոյցը չէ սրբազրուած, ուստի...: Լուրեայն սխալներ, որոնք դարերու ընթացքին քալած են եւ որոնց պէտք է հանդուրժել, մինչեւ որ Աստուծոյ օգնութեամբ կատարուի սրբազրութիւնը Աստուածաշունչին, Ժամագիրքին, Տօնացոյցին :

«Ժամանակին ինծի յանձնուեցաւ Աստուածաշունչը եւ ես ամէն դիրքէ հաւաքեցի սխալներ եւ ցոյց տուի Կարդինալին, որ նոյն Ժամանակ պատասխանատու էր այս գործին. բայց նա ինծի ըսաւ. Ով խեղճ Բարսեղ, թէ՛ գործը եւ թէ՛ ձէթը կորսնցուցիր: Նոյնը ըրի նաեւ ճաշոցին, Տօնացոյցին, ու ձեռագիրներս ցարդ կը մնան ՀՍ.ի դիւանը: Մեծատրները տեսնելով գործին ընդարձակութիւնը, որ կարօտ է երկար Ժամանակի, դրամի, գիտուն անձերու՝ որոնք դիտնան հայերէն ու լատիներէն, ու տեսնելով հանդերձ որ ամբողջ հայ ազգը հերձուածող է, բացի սակաւ անձերէ, ցարդ ոչինչ ըրաւ այդքէն ձէթն ալ չկորսնցնելու համար, ու մտածեց ընել այն ինչ որ կարելոր էր հերձուածողներու դարձին համար, ու վերահրատարակեց Կալանոսի երեք հատորները :

«Մենք խնդեցինք որ տպագրուին հետեւեալ դիրքերը. 1. Հաւատոյ դաւանութիւն, որ թէեւ նախապէս տպուած էր, բայց հայերէն բնագիրը սխալներով լեցուն էր. 2. Քրիստոնէական վարդապետութիւն. 3. Հոգեւոր գիրքեր. 4. Քերականութիւն, որպէսզի լատին-

ները հայերէն սորվելով՝ հայերը դարձի բերեն. 5. Քերականութիւն, որպէսզի հայերը լատիններէն սորվելով՝ հասնին ճշմարտութեան. 6. Հայերէն քերականութիւն, որպէսզի հայերը իրենց լեզուն սորվելով տեսնեն իրենց դործածած գիրքերուն մէջ պարունակուած մոլորութիւնները:

«Եւ հուսկ կարգը եկաւ Սորհրդատետրին, ինչ որ սրբագրուելով տպուեցաւ: Այս Սորհրդատետրին մէջ կան միայն պատարագիչ քահանային մասերը. կը պահին Սարկաւագի ու Դպիրի բաժինները: Մեծաւորները տեսան թէ պատարագի համար դեռ կարեւոր են գիրքեր՝ Սարկաւագներու եւ Դպիրներու համար, այն է՝ Շարականոց, Նոր Կտակարանի ընթերցուածներ ու Աւետարան: Ուղեցին այս բոլորը սրբագրուած տպել. բայց որովհետեւ անկարելի բան էր, տպեցին ինչ որ կարեւոր եւ կարելին էր, այն է՝ Սորհրդատետրը, որ փոքր էր ծաւալով, իսկ ժամագրքի եւ Շարականոցի՝ միայն սրբագրելի տողերը: Ինծի համաձայն Ս. Ժողովը իր դերը լաւ կատարեց...:

«Տէր Թադէոսի Վենետիկի մէջ տպած Սորհրդատետրն ալ կը պարունակէ միայն պատարագիչ քահանային մասերը, առանց Սարկաւագի քարոզներուն. չունի նաեւ միւս եկեղեցական գիրքերու աղբրագրութիւնը կամ անոնց մասին որեւէ ակնարկ: Ճաշոց տպագրուած ժամանակ՝ Տէր Յովհաննէս հետամուտ եղած է որ սրբագրուուած տպուի, սակայն հեղինակութիւնը միջամտած է, Հայերը հանուակած են իրեն՝ որպէսզի արդէլք չըլլայ իրենց վաճառականութեան: Իսկ ես տեսնելով այս անկարելիութիւնը՝ ոչինչ հաղորդեցի ՀՍ.ի Քարտուղարին, որովհետեւ անոնք պիտի շարունակէին տպել: Վենետիկի համար ոչ ոք կրնայ միջամուխ ըլլալ, որովհետեւ քաղաքական հեղինակութիւնը թիկունք կը կանդնի, պաշտպանելով ազատ տպագրութիւնը՝ ի նպաստ վաճառականութեան: Իսկ Վենետիկի Հայերուն՝ ո՛չ մէկ կրնայով կարելի է օգնել, քանի անոնք իրենք պիտենք կաթողիկէ կը խոստովանին, եւ երբ ուզենք որեւէ սրբագրութիւն կատարել՝ ահաւոր կերպով կը դիմադրեն, լռելով թէ՛ իրենք կաթողիկէն: Այս կացութեան ի տես՝ ես յուսահատած եմ եւ ոչինչ կը հաղորդեմ Ս. Աթոռին»¹³:

Լուսարանութիւններ եւ յստակումներ

Մինչ այս, Վենետիկի Նուիրակը, 30 Ապրիլ 1691 թուակիր համառօտ երկտողով՝ ՀՍ.ի Ժողովին կը ղըրէ Վենետիկի Մեքակուտարանին 28 Ապրիլ 1691 թուակիր Յայտարարութեան օրինակը, ուղ-

13. SC Armeni, vol. 4, fol. 137-138.

դուած Նուիրակիրն. «Տէր Թաղէտի դործակատար Ահարոնի ձեռքէն գրաւեցինք Սորհրդատետրի 200 օրինակները եւ աղբարարեցինք իրենն: Ահարոն ըսաւ թէ քովը միայն 200 օրինակ կայ, իսկ մնացածները Տէր Թաղէտս չէ տարածած հոս ու հոն, այլ 21 ամիս առաջ, (իմա՛ Յունիս-Յուլիս 1689) անձամբ տարած է Չմիւռնիա, նպատակ ունենալով կրկին դառնալ Վենետիկ: 200 գրաւուած օրինակները, սպաղբուած Պատովայի հեղինակութեան թոյլատուութեամբ եւ Վենետիկի հաւատաքննիչին ստորագրութեամբ՝ մեծադոյն խնամքով պիտի պահպանուի մեր մօտ»¹⁴:

Նուիրակը Հոռոմ կը դրկէ նաեւ հաւատաքննիչ Giovanni-Tomaso Rovettaի 26 Մայիս 1691 թուակիր Յայտարարութիւնը՝ որ կ'ըսէ. «Վեց տարի առաջ Տէր Թաղէտս ինծի բերաւ Սորհրդատետրը, սպաղբութեան հրաման խնդրելու: Ես հայեբէն չըզխոնալով՝ տուի Տէր Յովհաննէս Յակոբի, ու երբ իրմէ իմացայ թէ հոն կան կէտեր հակառակ կաթողիկէ վարդապետութեան՝ մերժեցի սպելու հրամանը: Տէր Թաղէտս ինծի ըսաւ. Տէր Յովհաննէս հակառակութեան մղուած անհամաձայն է ինծի, որովհետեւ ինծմէ կը պահանջէ շահիս կէսը: Եւ որովհետեւ նոյն օրերուն կար Մէրտինի Եպիսկոպոսը Տիմոթէոս Գառնուկ (Timoteo Agnellini) և հայեբէն գիտէր, իրեն յանձնեցի: Նա տուաւ գրաւոր վկայութիւն, որ հոս կըլ ներփակեմ. ես վատահացած այս վկայութեան՝ տուի սպաղբութեան հրաման: Բայց թէ խաբուեցայ Տիմոթէոս Եպիսկոպոսէն, եւ կամ ինք խաբուեցաւ, եւ կամ սպաղբութեան ընթացքին նոր սրբաղբութիւններ ներս մըտան՝ կը խոստովանիմ անդիտութիւնս: Այդ օրէն սիրեալ՝ չըխոցած բեզուիս մասին գրքի սպաղբութիւն կը մերժեմ»¹⁵:

Նոյն այս փաստաթուղթին մօտ կը գտնենք Տիմոթէոս Եպս.ի տուած անթուական վկայականին օրինակը՝ որ կ'ըսէ. «Կը վկայեմ թէ ուշադրութեամբ կարդացի հայեբէն Աստուածաշունչը, սպուած Ամսդերտամ 1666ին, որ կըլ սիրի էջ 1էն մինչեւ էջ 628, եւ ապա էջ 1էն մինչեւ 808, ներառեալ Հին եւ Նոր Կտակարան: Կարդացի նաեւ հայեբէն ձեռագիր Սորհրդատետր մը, 12 թերթ (dodici fogli), եւ ոչինչ գոյայ հակառակ կաթողիկէ հոռմէական հաւատքին, եւ որով կը ստորագրեմ Timotheo Agnellini, Arcivescovo di Mardyn»¹⁶:

14. SOCG, vol. 509, fol. 278-279.

15. SOCG, vol. 509, fol. 280.

16. SC Armeni, vol. 4, fol. 155. Տիմոթէոս Եպս. Գառնուկ բացի ծանօթ Քուրք սիրոյ եւ Միքսմուքեան գերբէն, 1690ին Պատուայի իր անհատական սպարանին մէջ սպած է Պարտէզ հոգեւոր աղօթագիրքը, 7,5+11,5 սմ. մեծութեամբ, եւ ունի 182 էջ:

ՀՄ.ի զիւստին մէջ կայ անթուական աղերսագիր մը, գրուած Տիմոթէոս Եպս. Գառնուկէ: Աղերսագիրը գրուած է խոսերբէն, ու կըլ սիրի այս խօս-

Բոլոր արա փաստաթուղթերը նիւթ կ'ըլլան ՀՍ.ի 3 Սեպտ. 1691ի նիստին, ուր Քարտուղարին վրդմէ համառօտ մը կը ներկայացուին հարցերը, որոնք զանց կ'ընենք՝ կրկնութենէ խուսափելու համար: Կարեւոր կը համարինք յիշել միայն թէ Ժողովին ներկայացուած է նաև 1686ի Խորհրդատետրին պարունակած սխալները, այսինքն՝ 1. անապակ գինիով պատարագելը, 2. Հաւատամքի մէջ Ս. Հոգիի բխման համար չըսել Եւ յՈրդւոյ բացատրութիւնը, 3. Սրբազործումին առաջ լռել յարարչագործ ձեռն, 4. Ս. Հոգիի կոչման աղօթքին մէջ չըսել Արասցես, 5. աղօթել սուրբերու, առաքեալներու, նախահայրերու... համար, 6. յիշել Կաթողիկոսին անունը՝ փոխանակ Պապին:

Ժողովը յետ լսելու հարցին վեթիւնը՝ կ'որոշէ. «Թող գրուի Վենետիկի Առաքելական Նուիրակին, որ հետամուտ ըլլայ Հոռոմ զրկել դարուուած 200 օրինակ Խորհրդատետրները: Թող գրուի նաև Վենետիկի Հաւատաքննիչին, որ յետ այսու հրաման չտայ տպագրելու իրեն անծանօթ լեզուներով գիրքեր, այլ զրկէ Հոռոմ՝ ստանալու համար հաւանութիւն»¹⁷:

Առնուած որոշումին համաձայն կը գրուին նամակները, հաւանարար նաև Վենետիկի Յովհաննէս Պատրիարքին, որ 15 Սեպտեմբեր 1691 թուականով կը պատասխանէ, գրելով երկու նամակ. առաջինը ուղղուած ՀՍ.ի Նախագահ Կարդ. Ալթիէրիի՝ ըսելով. «Քաղաքիս ծերակրտսը հրահանգ ստուաւ որ ինծի փոխանցուին հայերէն լեզուով Խորհրդատետրները, որոնք մօտն էին հայ վարձառականի մը, թղթակից Տէր Թադէոս հայ հերձուածող քահանայի. կը յուսամ փութով հասցնել ձեզի՝ ինչպէս փափաք յայտնած էք Ձեր 3 Սեպտ. թուականի նամակով»¹⁸: Երկրորդ նամակը ուղղուած է ՀՍ.ի Կարդի-նայնելուն, հետեւեալ պարունակութեամբ. «Ձեր փափաքին համաձայն ահա կը ծանուցանեմ Ձեզի, թէ երբ Հայերը հոս Վենետիկի մէջ եկեղեցւոյ բացում ըրին, զրկեցի իմ Աթոռակալս՝ օրհնելու համար. բայց նախ իրենցմէ խոստում առի թէ պիտի գործածեն սրբաբարուած Խորհրդատետրը. ու յանձնեցի Տէր Յովհաննէսի որ հովէ

գրով. «Timoteo Carnuch Arcivescovo di Mardini». Իսկ բովանդակութիւնը հետեւեալն է. «Տիմոթէոս... աղքատութեան մէջ ինկած ըլլալով՝ կը դիմէ ձեր բարեացակամութեան: Սա ունեցած է քահանայ եղբայր մը, Տէր Լեւոն, որ Արեւելքի մէջ պատարագի պահուած՝ հերձուածողներ մերկացուցած են քահանայական գրեւորէն ու յանձնած փաշային, իբր հաւատքի դէմ գործող մը: Տէր Լեւոն եմթարկուած է ծեծի եւ պահանջած հարկեր տրուող, եւ ապա արքարած: Այս բոլորը կը տեսնուի աղերսագրիս ընկերացող նամակներէն: Տիմոթէոս Արքեպս. չկարենալով օրենի իր եղբոր՝ կը դիմէ ձեր բարեացակամութեան, որ զինք կարենաք արքարէն աղատել» (SC Armeni, vol. 1, f. 95):

17. Acta, vol. 61, fol. 43, n. 32.

18. SC Armeni, vol. 4, fol. 153.

անոնց վրայ, որպէստիկ չչեղին: Յաւով իմացայ Ձեր նամարէն, ինչպէս նաեւ Տէր Յովհաննէսէ, թէ Հարերը ինկած են սխալներու մէջ. ցաւեցայ թէ ինչո՞ւ Տէր Յովհաննէս կանխապէս չէր իմացուցած ինձի: Այժմ միացած Առաքելական Նուիրակին՝ ձեռք պիտի առնենք հարկաւոր միջոցները»¹⁹:

Հոռմէն դիտողութիւն կ'երթայ նաեւ Վենետիկի դարձնելիչին, Giovanni-Tommaso Rovettaի, որ 15 Սեպտ.ին կ'ընդունի սխալած ըլլալը՝ գրելով ՀՍ.ի Նախադահին. «Ես խաբուեցայ Մէրտինի հայ եպիսկոպոսէն, ղինք վաթորդիկէ համարելով, քանի Պատուայի մէջ կը բնակէր Կարդ. Բարբարիկոյի պարատը. ան ստորադրելով՝ սքողում ըրաւ թէ այս զիրքերուն մէջ ոչինչ կայ հակառակ կաթողիկէ հաւատքին, եւ ես հաւատացի իրեն»²⁰:

Ու վերջապէս այս հարցը կը փակուի Վենետիկի Առաքելական Նուիրակի 6 Հոկտ. 1691 թուակիր նամակով, ուղղուած ՀՍ.ի Քարտուղարին. «Քաղաքիս իշխանութեան ստացայ հայկական խորհրդարանները. երբ նշանակելու ըլլաք թէ ինչ ճամբով պէտք է հասցընեմ ձեզի՝ պիտի գործադրեմ»²¹: Նոյն Նուիրակը 1 Դեկտ. 1691ին կը գրէ ՀՍ.ի Քարտուղարին, իմացնելով թէ Տէր Յովհաննէս Հոլով, քանի մը օր առաջ, յետ փոքրիկ հիւանդութեան մը՝ վախճանած է, եւ «հայ եկեղեցին թողուց իր ծանօթ սխալներուն մէջ, որոնք շատ դժուարութեամբ կարելի պիտի ըլլայ արմատախիլ քնել, հակառակ Պատրիարքին ջանքերուն եւ իմ տկար ճիւղերուն»²²:

Այսպէս կը փակուի նաեւ այս էջը: Անտարակոյտ Տէր Թադէոսի դիտաւորութիւնը չէր բացայայտ կերպով հակառակիլ Հոռմի փակղեցւոյ օրէնքներուն եւ վճիռներուն. բայց այնու որ նուիրուած էր տպագրական գործին, մարդկային հնարամտութիւնը ձեռք առած կը գործէր, թէ՛ իր անձնական շահին համար եւ թէ՛ աւելի ի նպաստ հայ Եկեղեցւոյ իր ծառայութիւնը մատուցանելու համար, տալով անոր իր կարելին, այն է ձաշոցն ու խորհրդարանները, առանց ստորակէտ մը ուզելով շեղիլ իր Հայերու աւանդութեանէն: Արդարեւ չքեղ է ու ամենազեղեցիկ 1686ի տպագրուած ձաշոցը, որ դարեր ամբողջ, մինչեւ մեր օրերը եւ այսօր իսկ, կը գործածուի հայ Եկեղեցւոյ մէջ: Իր այս գործին համար միայն կ'արժէ դասաւորել իր անունը հայ տպագրութեան անմահներու շարքին, որոնք բոլորն ալ, ԺԷ. դարուն, գիտցան պայքարել ի նպաստ հայ Եկեղեցւոյ շահերուն:

19. SC Armeni, vol. 4, fol. 152.

20. SC Armeni, vol. 4, fol. 154.

21. SC Armeni vol. 4, fol. 176.

22. SOCG vol. 512, fol. 209.

ԹՈՄԱՍ ԵՊՍ. ՎԱՆԱՆԴԵՑԻ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԸ

Վանանդեցիներու հրատարակչական գործունէութեան մասին լանդապան անդամները գրուած է, որոնց լրումը եւ համադրութիւնը եղաւ Մեսրոպ Վրդ. Գրիգորեանի 1969ին հրատարակած աշխատութիւնը¹, ուր հողեչնորհ հեղինակը յայտնաբերած է նոր եւ արժէքաւոր փաստաթուղթեր, յատկապէս Թոմաս Եպս. Վանանդեցիի կեանքին եւ գործունէութեան նկատմամբ: Ներկայ մեր գրութեամբ կ'ուզենք տալ անդրադոյն ծանօթութիւններ, ապազայ բանասէրներու հայթայթելով նիւթեր, որոնց համադրութեամբ կարելի պիտի ըլլայ ամբողջական կերպով դծել այս փաստակաւոր մշակին դիմադիծը:

Գանձասարէն դէպի Երոպա

Թոմաս Արքեպս. Նուրիճանեան, վանահայր Վանանդի Ս. Ոսէ մեհաստանին, երկու անգամ ճամբորդած է դէպի Արեւմուտք. առաջինը՝ համեմատաբար համառօտ (1670-1673), իսկ երկրորդ անգամ՝ այլեւս չէ դարձած հայրենիք ու վախճանած է Արեւմուտքի մէջ (1678-1708):

Թոմաս Եպս. երկրորդ անգամ հայրենիքէն ճամբայ ելած է 1678ի Մայիսին, քանի այդ թուականը կը կրէ իրեն տրուած Յանձնարարական դիրքը, ստորագրուած Գանձասարի Երեմիա Կաթողիկոսէն եւ տասնեակ մը եպիսկոպոսներէ: Գիրք ուղղուած է «Մրբոց եւ աստըւածախում(ք) ժողովոյն, ուր ան ամուլք հաւատոյ սրբոյ Պետրոսի եւ Պօղոսի մեծահռչակ մայրաքաղաքին Հռոմայ ամենավայելուչ կըրթարանն Պրօպակաւանդա Ֆիդէ», ինդրելով որ սիրով ընդունին Թոմաս Եպս.ը, եւ «բարունալ զվիշտ եւ զնեղութիւն դորա, որքան է հնար եւ կար», քանի նախորդ անգամ եւս ընդունած են զինքը, «զի բացի դալստեմէ յայտմանէ՝ միւսանգամ Երեւի ելանել սորին առ վեհադ»: Ինչպէս կը տեսնուի, Յանձնարարականին մէջ ոչ մէկ գործնական շարժառիթի արհարկ կը դրոնենք, ո՛չ տպագրութեան դիւրութիւն ընծաբելու Թոմասի եւ ոչ նիւթական նպատի, այլ՝ «այցելու լինել դմին, որպէս ըմպոն եւ պատշաճ Երեւի նարխանամող բարուց ձերոց»²:

1. Գրիգորեան Վրդ. ՄԵՍՐՈՊ, Նար Յիւթեր եւ դիտողութեաններ հրատարակիչ Վանանդեցւոյ մասին, Վիեննա, 1969, Ազգ. Մասնոց. ՄԼ:
2. SO Armeni, vol. 3 fol. 48+43: Նոյնին լատիներէն թարգմանութեանը՝ տե՛ս անոց, fol. 45-46: Յանձնարարականին ստորագրած են՝ 1. ա. Կնիք մեծ. «Յի-

Տարի մը յետոյ, 30 Մարտի 1679ին, Թիֆլիսի ուղղափառ ազգայիններ նամակ մը կ'ուղղեն Հռոմի Եկեղեցիին, պատմելով իրենց տառապանքը, ու փը խնդրեն որ իրենց ուղղուի «յորդորական եւ յանձնարարական Թուղթ մի՛ առ Գիօրգի խանն, զի եւ նա սիրող է եւ բարեկամ ուղղափառաց յամենայն սրտէ իւրմէ»։ Նամակը գրողներն են՝ «Շահվէրտի անուն մեծաղբի եւ իշխանադուն, որ է նախարար եւ յառաջադէմ մեծի իշխողի դաւառաց բաղմաց Գիօրգի խանին, եւ ընդ նմա էստատէ ոմն, որ է քաղ թար(քմա)նիչ ի դրանն Նուայ իշխանին, եւ ապա Պապազան մեծ երեւելի աղբի, եւ ապա Զալի, որ նա եւս է այր իմաստուն, որ սնեալ ՚ի մէջ պարտոց, եւ այլ յողունք, ընդ այր եւ ընդ կին ինայք ողբ վաթառուն»։ Նամակագիրը ենթադրելով որ տարի մը առաջ իրենց մօտէն մեկնող Թոմաս Եպս. ցարդ հասած ըլլայ Հռոմ՝ կը գրէ․ «... զԹօմա (եպ)իսկոպոսդ, որ եկն ի Համբոյր գարչապարաց... մերժեցին բազմադիմի ձաղանօք, լցին եւ վարեցին յեկեղեցուջ, զի եւ դա մերժ երկրի մերոյ, եւ միխթարիչ յորդորող ուղղափառաց ի մանկութենէ իւրմէ, եւ մեք եւս ունիմք ի դամնէ բազում միխթարութիւն³... օգտակարութիւն. վասն որոյ խնդրեմք Հարազատական տիրոյ լսել եւ առնել զիդձ եւ զփափաք դորին եւ լսուլ զհայցուածս դորա»⁴։

սուսի Գրխտոսի Երեմիա Կտթողիկոս Աղուանից եւ Պատրիարք Գանձասարի. եւ այս հաստատեցաւ իմով ձեռամբ եւ երկոտասան նպիսկոպոսունք նոցին կընքովք բանն այս վրայսխան հանդիսիս եւ ի դրանէ սրբոյն Գանձասարայ»։ Բ. Կնիք վորքը «Ես Երեմիա նուաստ ծառայ Գրխտոսի. եւ շնորհօք նորին Կտթուղիկոս տանս Աղուանից»։ 2. «Նուաստ Գրխտոսի Վլաս Վրդ. Առաջնորդ Շամախու եւ Շրվանայ Եպս. ի Տէրխեղադ»։ 3. «Նուաստ Մարգրիս Եպս. Սիւնիս Ամարասայ»։ 4. «Մելքիսեթ նուաստ ծառայ Յիսուսի Մեծարանից»։ 5. «Եպիսկոպոս Մեղրուժ ծառայ Գրխտոսի Ամենափրկչի վանից»։ 6. «Մանուէլ Գաիւ Վանից Եպս. Արիւուաստու» (լատ. թրդ. «Epis. Chedici»)։ 7. «Ես Գրիգոր Վրդ. եւ Եպս.»։ 8. «Նուաստ Յիսուսի սին Ազարիա Վրդ. ի Տանս Մեծդուռեաց»։ 9. «Ես Մարտիրոս Եպս. ի Տանս Աղուանից»։ 10. «Նուաստ Աղարիա ի Տանս Խաթայի»։

3. Հայերէն ընազիրը մաշած ըլլալով՝ դժուարընթեռնելի է այս հաստատը։ Տէր Բարսեղ նոյն օրերուն թարգմանած է լատիներէնի, ուսկից կը քաղենք մեզ հետաքրքրող հաստուածը. «hunc Episcopum Thomam, qui nunc venit ad osculandum pedes vestros, expulerunt ab ecclesia (...), eo quod iste esset consolator et exhortator noster, et omnium catholicorum, qui in his partibus reperiuntur, qui a sua iuventute instructus in fide catholica et doctus in veritate fuit, et cum sit noster vicinus, nos semper consolabatur et multas nobis utilitates et aedificationes dedit» (SO Armeni, vol. 3, fol. 44)։

4. SO Armeni, vol. 3, fol. 47։ Հայերէն ընազիրն ստորագրած են հինգ հոգի. երեք ազգայիններ (Բաղդասար, Էստատէս եւ Պապազան), լատինածէս հայ մը՝ լատիններէնով (Zali Xnebeg) եւ վրացերէնով։ Նամակին լատիներէն թարգմանութեան տակ, կատարուած Տէր Բարսեղի ձեռքով, վրացերէնը թարգման-

Վիեննայի մէջ

Այնպէս կը թուի որ 1681ին թոմաս Եպս. կը գտնուի Վիեննա, ուր էր նաեւ Պետրոս Պետիկ, որ 15 Յունիս 1681ին կը գրէ ՀՍ.ի Ժողովին. «Այժմ Հռոմ կու գայ Պարսկական հողերու վրայ գտնուող Գորթման գաւառի Ս. Պաչ վանքի եպիսկոպոսը (չի տար թոմասի ա՜նունը), որ եռանդուն հոգի մըն է. կու գայ հաստադրով ընցուն. յուսամ դուք եւս օգնէք իրեն ու (հայրենիք) դառնայ միտթարուած՝ ի շահ մեր կրօնքին, որովհետեւ հոն հունձքը արտատ է...»: Ապա կ'իմացնէ Յակոբ Դ. Կաթողիկոսի մահը, սե թէ անոր յաջորդած է Ս. Թարէի Առաջնորդ Սահակ Արղար, ապա կ'աւելցնէ. «արդ կը յուսամ որ Ս. Աթոռը Հռոմ ակող այս եպիսկոպոսին հետ այնպէս պիտի վարուի՝ որ կամաց կամաց (հայ) ազգը միանայ (Հռոմի), որու սե ալ պիտի նպաստեմ սկիւր ուժերովս այս արքանիքէն»⁵:

Վենետիկի մէջ

1681ի Յունիս-Յուլիս ամիսներուն թոմաս Եպս. Վիեննայէն մեկնելով կ'ուղղուի Վենետիկ, ուր կը մնայ երկու ամիս, ու քաղաքէն մեկնելէ առաջ Andrea Borghi անունով անձէ մը կ'ստնէ Յանձնարարական՝ ուղղուած ՀՍ.ի Քարտուղարին: Յանձնարարականին թըրարական է 11 Սեպտ. 1681, իսկ պարունակութիւնը կ'ըսէ. «Յովհաննէս Յակոբ (Հորով) որ հոս միսիոնար է Հայոց, վերտէ թէ քաղաքս երկու ամիս է ի վեր ժամանած է թոմաս Եպս. Վանանդէն: Որքան ատեն որ քաղաքս մնաց՝ ցոյց տուաւ լլլալ ջերմեռանդ կաթողիկէ: Արեւելքի մէջ, յատկապէս Վրաստանի մէջ՝ հերետիկոսներէ կրած է, ու հոս Վենետիկի մէջ ալ հալածուեցաւ, որովհետեւ Ս. Պաչ եկեղեցւոյ մէջ պատարադեց կաթողիկէ կերպով (սրբազրութեանց համաձայն): Կ'ուրէ Հռոմ մեկնելի իր անկու զարմիրներով, ու ինծմէ ինդրեց այս յանձնարարականը»⁶:

Հռոմի մէջ

1681 Սեպտեմբեր ամսուն թոմաս Հռոմ հասնելով, գրաւոր աղերսադիր ներկայացուցած լլլալու է ՀՍ.ի Ժողովին: Աղերսադիրը չէ պահուած համապատասխան հատորին մէջ, սակայն ղեկուցուած

ուած է. «Ego Jacobus sacerdos ex Polonia. իսկ լատիներէն ստորագրութիւնը վերածած է «Ego Sciah Verdi nobillis»:
 5. SO Armeni, vol. 3, fol. 299.
 6. SOCG, vol. 498, fol. 117.

է 30 Սեպտ. 1681ի նիստին⁷, որու արձանագրութենէն կ'իմանանք անոր պարունակութիւնը: Նոյն նիստին նախ կարդացուած են զանազան Յանձնարարական նամակները՝ ի նպաստ թոմաս Եպս.ի. այսպէս՝ Գաճասարի Կաթողիկոսին եւ իր եպիսկոպոսներուն, Վրաստանի Վեղարաւորներուն, Պոլսոյ լատին Պատրիարքական փոխանորդին, եւ ապա թոմաս Եպս.ի փնդրագիրը, ուր փափաք էր յայտնէ նորորեւու կաթողիկէ դաւանանքը, պարզասրէս խղճի հանդատութեան համար, քանի եպիսկոպոս ձեռնադրուած է Երեմիա Կաթողիկոսէ, որ Կաթողիկէ ըլլալով հանդերձ՝ բացայայտ կեբրայով չէ կատարած հաւատոյ դաւանութիւն: Երկրորդ արեբրագիրով մը թոմաս Եպս. կը խնդրէ որ իր երկու դարմիկները, Միքայէլ՝ 12 տարեկան, Ղուկաս՝ 16 տարեկան, կարենան իրենց ուսումները կատարել Ուրբանեան վարժարան: Այս երկրորդ արեբրագրին օրինակը պահուած է⁸: Ժողովին որոշումը կ'ըլլայ հարցը փոխանցել հաւատաքնութեան Ժողովին, իսկ Միքայէլ եւ Ղուկաս կ'ընդունուին Ուրբանեան վարժարան:

17 Փետր. 1682ի ՀՍ.ի Ժողովի նիստին կը ղեկուցուի թոմաս Եպս.ի արեբրագիրը⁹, ուր կը խնդրէ Աւագ Հիւնշաբթի օրուան ոտընլուսյի պապական արարողութեան ընթացքին՝ ըլլալ 12 առաքեալներէն մէկը: Ժողովը կ'ընդունի թոմաս Եպս.ի խնդրանքը¹⁰:

1682ի Զատիկը Հռոմի մէջ տօնելէ յետոյ, թոմաս Եպս. կը պատրաստուի դառնալ հայրենիք, ու այդ ուղղութեամբ կը սկսի հաւաքել վկայականներ ու Յանձնարարական նամակներ. բայց պատմութիւնը ցոյց կու տայ թէ թոմաս չէ դարձած հայրենիք:

16 Մարտ 1682ի ՀՍ.ի Ժողովի նիստին կը ղեկուցուի թոմաս Եպս.ի արեբրագիրը՝ որ կ'ըսէ. «Թոմաս Եսր. Ս. ինչի, որ ի Պարսկաստան, խոնարհաբար կը ներկայացնէ թէ հայ Ժողովուրդը խաղաղ կերպով կ'սպրէր այդ թեմին մէջ, որ կը բովանդակէ Ալաճիբա (Asagira) կոչուած դաւառը, մինչեւ որ թուրքերը գրաւեցին ևւ փորձանցին: Ներկայիս Պարսից շահը վերագրաւելով զայն՝ Կաթողիկոսը ստորագրեալիս չնորհեց անոր ախողսը: Արդ, կը խնդրեմ Զեղմէ, որ հաճիք չնորհել նամակ եւ նորին Սրբութեան կողմէ նուէրներ՝ Պարսից շահին համար, որպէսզի դարձեալ չնորհուի ինծի նոյն թեմը, որ դրաւուած է հերձուածող եպիսկոպոսէ մը՝ կոչուած Ադուլիսի. եւ ես կը յուսամ բոլորը կաթողիկէ դարձնել»¹¹: Ժողովը այս առաջարկին պատասխանած է. «Քարտուղարը թող խօսի նորին Սրբու-

7. Acta, vol. 51, fol. 309, n. 4.

8. SOCG, vol. 498, fol. 116.

9. SOCG, vol. 483, fol. 319.

10. Acta, vol. 52, fol. 44, n. 7.

11. SOCG, vol. 483, fol. 372.

Թեան հետ»¹², ու շատ հաւանաբար մերժողական պատասխան տրբուած ըլլայ, քանի թոմաս Եպս. 10 Ապրիլ 1682ին նոյն խնդրագիրը աւելի համառօտ ձեւով ներկայացուցած է Պապին, ու խնդրագիրը ժողովի ընթացքին կարգացուած է՝ առանց որոշում առնելու¹³:

Բացի ասանցմէ, թոմաս Եպս. ուրիշ երկու խնդրագիրեր ալ կատարած է, միշտ ի պատրաստութիւն Հայաստան դառնալու: Առաջինին բովանդակութիւնը հետեւեալն է. «Թոմաս Եպս. Ս. Ոսէի, որ ի Մեծ Հայս, երեսուն տարիէ կաթողիկէ է, եւ որ ներկայիս կը գտնուի Հռոմ, կը խնդրէ ունենալ որոշ գիրքեր, որպէսզի միասին տանի Հայաստան»: Կը թուարկէ փափաքած գիրքերու անունները, այսինքն՝ Կարանոսի Պատմութեան հատորները, Յովհաննէս Հոլովի Քեղահանութեան երկու կամ երեք օրինակ, Ձերբածուլիւն յերկինս, Թոմաս Գեմբացի, Նորագոյն ծաղիկ, Տէր Բարսեղի Քրիստոնէականնէն՝ ութը կամ ինը օրինակ, Որհնագրատեսիլ երկու օրինակ, Արքուբեան՝ երկու օրինակ, Դաւանութիւն հաւատոյ¹⁴: Ունեւորագիրը կը ներկայացուի 24 Նոյեմբ. 1681ի նիստին, ու հարցը կը յանձնուի Կարդ. Գարանատէրի, որ գիրքերու շտեմարանի պատասխանատուն էր¹⁵:

Երկրորդ խնդրագիրը, անթուական, ուղղուած է Պապին, խընդրելով դրամական օգնութիւն «դէպի Պարակաստան ճամբորդութեան համար»¹⁶: Ունեւորագիրը փոխանցուած է ՀՄ.ի ժողովին, որ զեկուցուած է 20 Յուլիս 1682ի նիստին, այն է թոմաս Եպս.ի Հռոմէն մեկնելէ յետոյ, եւ որոշում մը չէ առնուած¹⁷:

Նախովիի մէջ

Շուրջ ութը ամիս թոմաս Եպս. կը մնայ Հռոմ (Մետ. 1681 - Ապրիլ 1682), ու վերի վկայութիւններուն համաձայն՝ Ուրբանեան վարժարան տեղաւորելով երկու դարմիկները, Յաննարարական նախնիներ մը տոացած ՀՄ.ի ժողովէն, 1682ի Մայիսի ակտըրը զինք կը գտնենք Նախովի, ուր կը կատարէ Պետրոս թիֆլիսեցիի (ճանչցուած ձամպօ մականանով) ձեռնադրութիւնը, 10 Մայիսին տալով Փոքր աստիճանները, 17 Մայիսին Կիսասարկաւագութիւն, 18 Մայիսին Սարկաւագութիւն եւ 19 Մայիսին քահանայական ձեռնադրութիւն: Մարտի 9 Յետոս 9 Յունիս 1682ին նամակով հրաման կը խնդրէ Նորոծ Տէր Պետրոս ըստին ծէսով պատարագելու, հայկական ՀՄ.ի ժողովէն, կարենալ լատին ծէսով պատարագելու, հայկական

12. Acta, vol. 52, fol. 69, n. 9.
 13. Udienze 1680-1690, vol. 2, fol. 126.
 14. SOCG vol. 498, fol. 209.
 15. Acta, vol. 51, fol. 308, n. 4.
 16. SOCG, vol. 484, fol. 366.
 17. Acta, vol. 52, fol. 169, n. 4.

եկեղեցիի եւ պատարագի սպասաւորի չգոյութեան պատճառով: Իր այս նամակին ստորագրած են, իբր վիկայ եւ կողմնակից, նաեւ Յիսուսեան եկեղեցակամներ¹⁸: Նամակը կը զեկուցուի ՀՍ.ի 20 Յունիս 1682ի նիստին, ուր կ'որոշուի դրեյ նախորդի կարգինային, տեղեկութիւն պահանջելով Տէր Պետրոսի ձեռնադրութեան պարագաներու մասին, եւ թէ որմէ կատարուած է քահանայական ձեռնադրութիւնը¹⁹: Նախորդի կարգինայը կարաչչիտոյ, 8 Օգոստոսին կը պատասխանէ թէ իր հաւանութեամբ Թոմաս Եպս. Վանանդեցի կատարած է ձեռնադրութիւնը²⁰: Նոյն այս լուրը կը զեկուցուի ՀՍ.ի 18 Օգոստ. 1682ի նիստին²¹:

Թոմաս Եպս. Նախորդի մէջ Սարկաւադ ձեռնադրած է Յովհաննէս Ծալի, որ 1685ին Հոռոմի մէջ խնդրանք կը ներկայացնէ ընդունելու քահանայական ձեռնադրութիւն՝ Ազարիա (Ղարխպ) Սիսի կաթողիկոսէն, որ Հոռոմ կը դառնաէր: Խնդրագիրը կ'ըսէ. «Յովհաննէս Ծալի, վրացի հայ, սարկաւադութեան ձեռնադրութիւնը ստացած ըլլալով Նախորդի թաղաւորութեան մէջ, Թոմաս Ս. Խաչի հայ Եպիսկոպոսէն, կը խնդրէ քահանայ ձեռնադրուիլ Ազարիա Սիսի կաթողիկոսէն, որ Հոռոմ կը դառնուի, որովհետեւ իր երկրին մէջ չի կրնար դառնել կաթողիկէ Եպիսկոպոս»²²: Այս խնդրագիրը կը ներկայացուի ՀՍ.ի 12 Մարտ 1685ի նիստին, ու կը տրուի հրամանը²³:

Մարտիլիոյ մէջ

1682ի վերջաւորութեան Թոմաս Եպս. Մարտիլիա փ, ուր կը դառնուէր Տէր Թոմաս Հայրապետ, եւ օրը օրին լուրերը կը հաղորդէր Հոռոմ իր մեծաւորներուն: Չէ պահուած Տէր Թոմասի նամակին ընագիրը, ինչ որ զեկուցուած փ ՀՍ.ի 26 Յունուար 1683ի նիստին, որու արձանագրութեան մէջ կը կարդանք. «Թոմաս հայ Եպիսկոպոսը Մարտիլիա է, ուղղուած դէպի Սպանիա, յորդորելով Հայերը որ իրազորեն (եկեղեցական) միութիւնը: Թոմաս Հայրապետ կ'անելցնէ թէ նման անցորդներու պէտք չէ թոյլ տալ որ կարենայ ձայնաւոր պատարագ մատուցանել, այլ դոհանալ միայն թիւ պատարագով»²⁴:

Թոմաս Հայրապետ 3 Ապրիլ 1685ին կու տայ նոր տեղեկութիւններ ՀՍ.ի Քարտուղարին, նկատմամբ Թոմաս Եպս.ի ծրարելիներուն.

18. SOCG, vol. 484, fol. 368.

19. Acta, vol. 52, fol. 169, n. 5.

20. SOCG, vol. 485, fol. 152-154.

21. Acta, vol. 52, fol. 215-217, n. 37.

22. SOCG, vol. 492, fol. 139.

23. Acta, vol. 55, fol. 28, n. 10.

24. Acta, vol. 53, fol. 15-18, n. 17.

«Երկուք ու կիս տարի առաջ Թոմաս Եպս. Վանանդեցիի Հռոմէն Մարսիխա եկաւ, ուր կար իր դարմիկը (իմա՛ մօրեղորոքորդին Մատթէոս), որ հայ տպարանին զբաշարն էր: Թոմաս Եպս. ուղեց հոս դիրքեր տըսել, եւ այս բանը յայտնեց ինծի, վախնայալ Ս. Ժողովին: Ապա Սպանիա դնաց դրամ հաւաքելու. գրեց Մատթէոսին որ Մարսիխայէն իր մօտ երթայ: Մատթէոս դնաց, եւ կ'ըսուի թէ տպարանէն հայկական գիրքեր գողցած ըլլայ: Երեք ամիս առաջ Ամսդերտամէն հայ վաճառական մը եկաւ, պատմեց թէ յիշեալ Մատթէոս հոն սկըսած է հայկական գիրքեր տպել Թոմաս Եպս.ի հրամանով: Ըսածին չուղեցի հաւատալ, մինչեւ որ Յովհաննէս Արքեպս. Շամիրամակերտի, որ մականունով Թիւքիւննի կը կոչուի, 28 Մարտին նամակ դրած է Մարսիխոյ իր բարեկամին, թէ իրապէս Մատթէոս կ'ուզէ Ամսդերտամի մէջ հայերէն գիրքեր տպել՝ Թոմաս Վանանդեցիի հրամանով: Այս Եպիսկոպոսը շարունակ դրամի ետեւէ է, որպէսզի Մատթէոսին ղրկէ, անոր օգնելու համար: Յովհաննէս Արքեպս.ին հայերէն նամակը ձեռք ձգեցի, ասա կը ղրկեմ ձեզի, որպէսզի դիտնաք եւ արդեւք ըլլաք Ամսդերտամ հայերէն գիրքերու տարադրութեան: Երկուայիս Թոմաս Եպս. Լիդպոն կը դսնուի. լաւ կ'ըլլայ զինքը Հռոմ կանչէք, որպէսզի Ամսդերտամ չերթայ: Յիշեցնեմ նաեւ որ այս Թոմասը 18 տարի կամ ա'լ աւելի առաջ, երբ դեռ Եպիսկոպոս չէր, Հռոմ եկաւ, հաւատքի դաւանութիւն տուաւ, սպա Հայաստան չէր, Հռոմ եկաւ, հաւատքի դաւանութիւն տուաւ, սպա Հայաստան դաւանալով՝ հերձուածողներու մէջ Եպիսկոպոս եղաւ. կրկին դարձաւ Հռոմ, ուսկից եկաւ Մարսիխա, անցաւ Սպանիա, եւ ուղեց իր այս չարիքը ընել (voluit hanc facere malitiam) Ամսդերտամի մէջ հայկական գիրքեր տպելով»²⁵:

Այս կարեւոր նամակէն առաջին անգամ ըլլալով կ'իմանանք Թոմաս Եպս. Վանանդեցիի տպարանական ծրագիրներուն մասին, որու դիմաց Թոմաս Հայրապետ մտահոգ է՝ փոխանակ ուրախանալու: Թոմաս Հայրապետ, որ կանոնաւոր վճարուած էր Հռոմէն, պէտք էր իր տուրքը մատուցանել, ցոյց տալով ինքզինքը նախանձախնայիլ Երեւելեցոյ վարդապետութեան անարատութեան: Եթէ քիչ մը ունենար ազգային մարտեր հողի՝ ամէն տեղ պիտի չտեսնէր մուկը, եւ ոչ սպիտակը՝ թուխ: Մատթէոս Վանանդեցի Մարսիխայէն Ամսդերտամ (Սպանիոյ ճամբով) անցնելուն՝ տեսնը թէ Հայրապետ Հռոմ գրեց լուրը ըսելով. «կ'ըսուի թէ (Մատթէոս Մարսիխոյ) տպարանէն հայկական գիրքեր գողցած ըլլայ», ու յաջորդաբար դեռ անհանդիստ, 11 Հոկտ. 1685ին, աւելի ընդլայնելով նիւթը՝ կը գրէ. «Ան-

25. SO Armeni, vol. 3, fol. 413. Նամակին երկրորդ օրինակը, նոյն բովանդակութեամբ, Թոմաս Հայրապետ ուղղած է Հռոմի Հաւատարմութեան Ժողովին. տե՛ս անը, fol. 414.

ցեարևին գրեցի Ձեր Վտեմութեան Թոմաս Եպս. Վանանդեցիի մասին, որ իր զարմիրը Մարտիրիայէն Ամսղեբոսամ Ղրկեց, որպէսզի հոն հայկական տպարան հաստատէ. որովհետեւ այս զարմիրը (իմա՛ Մատթէոս) գիրտէ գիրեր շինելու արուեստը (scit artem ponendi caracteres) : (Թոմաս Եպս.) կ'ուզէր Մարտիրիոյ մէջ հաստատել իր տպարանը, բայց իմ պատճառովս չյաջողեցաւ, ևւ չարութեամբ (malitiose) մտածեց նոր գիրեր շինել ապա և տպել Ամսղեբոսամի մէջ: Ան Սպանիա դնաց՝ տպարանի շինութեան համար ողորմութիւն հաւաքելու, և դեռ հոն կը գտնուի հանդանակութեան համար: Եթէ հաճոյ է Ս. Ժողովոյ՝ զինք Սպանիայէն կանչեցէք, և կամ բունի զորութեամբ դրանցէք տպարանը»²⁶ : Հոկտեմբերին գրուած նամակը պեկտեղուած է ՀՍ .ի 13 Նոյեմբեր 1685ի նիստին, և ոչինչ որոշուած է այս նիւթին մասին, այլ ծանրացած են նամակին շոշափած ուրիշ նիւթերու վրայ, այն է՝ Ամսղեբոսամ տպագրուած Ժամագիրքին մասին²⁷ :

Սպանիոյ մէջ

Կրնայ անհաւատալի թուիլ, սակայն փաստաթուղթերը ցոյց կու տան թէ Թոմաս Եպս. Վանանդեցի շուրջ տասը տարի ևւ աւելի (1683-1693) մնացած է Սպանիա : Առաջին անգամ ձայնը կը լսենք Սիվիլիայէն, 10 Մարտ 1688 թուակիր հայերէն նամակով, ուղղուած «Սեբեօրէ»ի, այն է՝ Signore, հաւանաբար ՀՍ .ի Քարտուղարին, որու կը ներկայացնէ իր հիւանդագէին վիճակը, խնդրելով որ Հռոմէն իրեն օգնութեան հասնին իր երկու զարմիրկները, Ղուկաս ու Միքայէլ : Նամակին բնագիրը հետեւեալն է .

«Սէվիլլա, 10 Մարտի 1688

Սեբեօրէ

Մատուցանեմ աղերս դուզմաքեայ վասն ցաւայից եւ վշտակիր կեանց իմոց, զի յանցանքիմ իմ ի կողմանս յայտոսիկ, մեղաքիւնիմ եւ վիշտի անքիւի պատեցիմ զիս, մինչ զի ոչ երբեք կարացի տեսանել զարեւ եւ զուրախութիւն, այլ հանապազօր հիւանդութիւնիմ եւ հեծութիւնիմ, զովով անոք եւ անվիթար, անօգնական եւ անայցելու, անկեալ յանկիւնս օսպիտալաց, աստ եւ անդ, անլիզու եւ անխօս կիսամահ, որպէս այն այր որ իջանէր յերուսաղիմէ յերիֆով, եւ որ-

26. SOCG, vol. 494, fol. 196.
 27. Acta, vol. 55, fol. 198, n. 9.

պէս նա եզիտ բժշկութիւն ի քանապարհորդութեան սամարացոյն, այսպէս եւ ամենաքշուառս փարիմ գտիւի մեծութեան Ձերոյ, գքալ ի վերայ մեր եւ տալ մեզ բժշկութիւն, զորաւոր ձեռովք, եւ արձակել փութապէս զժառայս Ձեր, զորդեակս իմ գլուկաս եւ զՄի-
 ֆայէլ, զի ձայն դոցա եւ ձեռն դոցա՝ է բժշկութիւն ամենայն ցաւոց եւ վիրաց իմոց, որպէս ի հնումն ձայն Յովսեփայ զորացոյց գնահա-
 պետն Յակոբ: Ո՛վ տեսարք իմ եւ վեհք, եթէ դոքա ոչ էիմ ընտանիք
 իմ եւ որդիք, այլ ա՛յլք ոմանք, հեռաբնակ յերկրէ, արժանի էր յղել
 առ իս, վասն անտանելի վշտաց իմոց. իսկ որովհետեւ դոքա եմ նե-
 ցուկ սրտի իմոյ, մի՛ հեղգայք փոյթ ընդ փոյթ առաքել առ իս, սի-
 բոյ եւ օրհնութեան եւ զորաւոր քղթովք Ձերովք, զի ես մեղաւորս
 եւ դոքա՛ որդիք եմք սուրբ Եկեղեցոյն Պետրոսի եւ հնազանդ յա-
 ջորդաց նորա, եւ մեծութիւն Ձեր մի՛ համարեսցի զմեզ խորթս, այլ
 իրբիւ զհարազատ որդի Եկեղեցոյ սրբոյ, քէպտեւ եմք մեղաւոր
 եւ աղքատ, եւ մեծութիւն Ձեր պարտի սիրով եւ ողջնուիւ համարու-
 ըել զմեզ, որպէս հայրն գքած գնառակ որդին, քանզի նարդեանս
 մեծութիւն եւ շքեղութիւն Ձեր՝ ունիք զմեանութիւն եւ գտիպ հօրն
 գքածի, գոյով հայր եւ այցելու հասարակաց:

նուաստ Թօմաս

պաշտօնեայ մեծի Ժողովոյն»²⁸:

*Թոմաս Եպս. ի այս նամակը, խոսելովն թարգմանութեամբ*²⁹,
 ինչպէս նաեւ սպաներէն Յանձնարարական եւ գովասանական նամակ
 մը, ի նպաստ Թոմաս Եպս. ի, 10 Մարտ 1688 թուակիր, որու ստո-
 բազրած են անընթեռնելի դիրոյ սպանացի կանոնիկոս մը եւ «Թօմաս
 արհի եպիսկոպոս սուրբ Սաշի»³⁰, կը զեկուցուին ՀՄ. ի 5 Յուլիս
 1688ի նիստին, որու արձանագրութեան մէջ կ'ըսուի թէ այս նամակ-
 ները Հռոմ բերած է Թոմաս Եպս. ի եղբայրը՝ Տէր Յակոբ, իմացնե-
 լով իր եղբոր հիւանդանոց գտնուելը³¹: Ժողովին արդէւնեքը կ'ըլլայ
 «Կարդացուեցան», այսինքն դրական ոչինչ կ'որոշուի:

Անտարակոյս Միքայէլ եւ Ղուկաս ալ ընդունած պիտի ըլլան
 նամակ իրենց հօրեղբայրէն, Թոմաս Եպս. ի, որ իրենց կը սպասէր
 հիւանդազին, եւ որով աղերսաւոր կը ներկայացնեն ՀՄ. ի Ժողովին՝
 հետեւեալ բովանդակութեամբ. «Ղուկաս եւ Միքայէլ, շաղկերտներ
 Ուրբանեան վարժարանի, եղբորորդիներ Թոմաս Եպս. Վանանդեցիի,
 որ կը գտնուի Սիվիլիա, հիւանդազին: Աւարտած են իմաստասիրու-

28. SOCG, vol. 502, fol. 155.

29. SOCG, vol. 502, fol. 157.

30. SOCG, vol. 502, fol. 159.

Թիւն եւ աստուածարանութեան առաջին տարին, ու կը խնդրեն երթալ իրենց հօրեղբոր մօտ, որպէսզի միասին դառնան Հայրենիք, ուր կը մտածեն աշխատիլ՝ իրենց տուած երդումին համաձայն: Առ այս կը խնդրեն ճանապարհի ծախս, զգեստներ, ջերմեռանդական իրեր եւ զիրքեր»³²: Ընթեցողին ուշադրութիւնը պիտի զբաւէ անշուշտ արեւրասադրին մէջ գործածուած բանաձեւերը, կարենալ ՀՍ.ի ժողովէն հրաման ձեռք բերելու համար, այն է՝ «դառնալ Հայրենիք, ուր կը մտածեն աշխատիլ իրենց տուած երդումին համաձայն», այն է ի նպաստ կաթողիկէ եկեղեցւոյ: Նոյն լեզուն գործածած էր նաեւ Թոմաս Եպս.: Դուկասի եւ Միքայէլի արեւրասադիր կը զեկուցուի ՀՍ.ի 5 Հոկտ. 1688ի նիստին, եւ կ'որոշուի որ մեկնին անոնք Սպանիա, իրենց հօրեղբոր մօտ»³³:

ՀՍ.ի դիւանի տուեալներուն համաձայն, Միքայէլ Նուրիճան ծնած է Վանանդ, որդին է Արիստակէսի եւ Սարայի, Ուրբանեան վարժարան ընդունուած է 4 Հոկտ. 1681ին, 12 տարեկանին. իր երդումը կատարած է 27 Սեպտ. 1684ին: Դուկաս Նուրիճան ծնած է Վանանդ, որդին է Գէորգի եւ Բարիի, Ուրբանեան վարժարան մը տած է 4 Հոկտ. 1681ին, 17 տարեկանին. իր երդումը կատարած է 11 Սեպտ. 1682ին: Երկուքը միասին ելած են վարժարանէն՝ 18 Հոկտեմբեր 1688ին եւ մեկնած Սպանիա»³⁴:

Տարի մը յետոյ Թոմաս Եպս.ի ձայնը կը լսենք Կրանատայէն, 19 Ապրիլ 1689 Թուակիր նամակով, ուղղուած ՀՍ.ի Նախագահին: Զունինք նամակին հայերէն բնագիրը, այլ լուկ իտալերէն Թարգմանութիւնը: Քաղաքավարութեան համար զրուած նամակ մըն է, լի երախտագիտական զգացումներով, ցոյց տալու իր հաւատարմութիւնը հանդէպ Եկեղեցւոյ, խնդրելով որ Միքանաւորը անպակաս ընէ իր հովանին՝ յատկապէս այդ դժուարին օրերուն: Նամակին ըստորագրութիւնը Թարգմանուած է հետեւեալ կերպով. «Thomaso Nurigian, Armeno, vescovo di S. Croce dell'Armenia Maggiore»³⁵:

Սպանիայէն վերջին փաստաթուղթը Թոմաս Եպս.ի մասին՝ կը կրէ 26 Յունիս 1693 Թուականը, զրուած Կոմպոստէլլայի Անտոն Արքեպիսկոպոսէն, ուղղուած Պապին: Նամակը զրուած է իտալերէն, որու ամբողջական Թարգմանութիւնը կու տանք՝ պատմութեան օղակը ամբողջացնելու համար:

31. Acta, vol. 58, fol. 123, n. 18.

32. SOCG, vol. 502, fol. 354.

33. Acta, vol. 58, fol. 146, n. 23.

34. Այս ծանօթութիւնները բաղած եմ լուսահողի Գերպ. Կարապետ Եպս. Ամատունիի հարաբանոյթն:

35. SO Armeni, vol. 4, fol. 39.

«Կոմպոստիլլա, 26 Յունիս 1693

Սրբազան Հայր

Երկար ատենէ հաս է Թոմաս, որ կ'ըսէ թէ եպիսկոպոսն է Հայոց Ս. Խաչ վանքին. դրամ կը հաւաքէ եկեղեցի շինելու եւ ազատելու համար գերութենէ իր եղբայրը՝ որ Պարսից շահին հրամանով բանտուած է: Ես գութէ շարժած հրաման տուի, որ գտնէ իմ գաւառիս մէջ դրամ հաւաքէ, բայց ինծի ցոյց չտուաւ: Ձեր հրամանագիրը, եւ ես հրաման չտուի որ հայերէն լեզուով պատարագէ, ու ճիշտ սառ համար ժողովուրդը դէմս ելաւ, որովհետեւ անոնք կը սիրեն նորութիւնը: Ստիպուեցայ վանք մը բանտել զինքը, որովհետեւ կ'ըսէ թէ ինք հայ իշխանական սերունդէ է, առանց մտածելու որ եթէ եպիսկոպոս է՝ պէտք է երթայ իր հօտը հովուէ:

Այս կերպով գործեցի, որովհետեւ ուրիշ խաբեքանքն ալ նման կերպով գործած են, եւ ես չեմ կրնար երեսակայել որ եպիսկոպոս մը 10-12 տարի հեռու մնայ իր հօտէն: Կերպարանքէն դատելով 60 տարեկանը անց ծերունի մըն է:

Գովը ունի փորթուկալ մը, որ Փրանկիսկեան նորընծայ եղած է եւ իրեն թարգմանի պաշտօն կը կատարէ, որպէսզի շրջի թագաւորէ թագաւոր եւ դրամ հաւաքէ: Ուրիշ փորթուկալ մըն ալ ունի մօտը՝ որու համար կ'ըսէ թէ իր գարմիկն է:

Այս բոլորը գրեցի Սրբութեանդ, որպէսզի երբ իր մասին լուր մը հասնի Հոռոմ՝ չըսուի թէ կանուխէն չգրեցի Ձեզի: Ինքը ծրագիր ունի քիչ ատենէն անցնելու ուրիշ քաղաք՝ որ կը կոչուի Corugna.

Անտոն Արքեպս. Կոմպոստիլլայի»³⁶:

Նամակի վերջին նախադասութեան մէջ յիշուած քաղաքը Corugna, կը գտնուի Սպանիոյ Հիւսիս արեւմուտքը, Ատլանտեանի մօտին: Անկարելի է որ Թոմաս Եպս. այդ քաղաքէն նաևով ճամբորդած ըլլայ դէպի Հիւսիս, միշտ ի խնդիր արծաթի, ի նպաստ հայկական տպարանին:

Գերմանիոյ, Աւստրիոյ մէջ

Արդարեւ այս անգամ ձայնը կու դայ Գերմանիայէն, Գոլոնիայի լատին Առաքելական Նուիրակէն, որ 26 Յունիս 1695ին կը գրէ ՀՄ-ի Ժողովին. «Ինծի կը գրեն Hildeshaimէն, թէ ամսոյս 13ին քաղաք հասած է Երուսաղէմի հայ մը, որ ինքն իրեն համար կ'ըսէ ըլլալ Արքեպիսկոպոս Գողթանի (Arciv. Colutanense), Աբբայ Անտոնեան Ս. Խաչ կոչուած վանքի մը ի Մեծ Հայոս»: Եւ որովհետեւ Թոմաս Եպս. յայտնած է իր ծրագիրը անցնելու Գոլոնիա, Նուիրակը կը փութայ դրել Հոռոմ, իմանալու թէ ի՞նչ կերպով պէտք է վարուի նորեկին հետ, քանի «ան կը հաստատէ ինքն իրեն համար թէ կը պատկանի Հայաստանի հին Թագաւորական սերունդի մը, եւ կ'ուզէ որ իրեն ըսուի «Tomaso Vantapiet di Vanant»: Նոյն Նուիրակը կը շարունակէ տեղեկացնել թէ Թոմաս Եպս. իր ճամբորդութեան շարժառիթ կը բերէ Ամսդերտամի մէջ հայկական գիրքեր թափել տայն ու սըրբազան մատենաներ տարելու ծրագիրը, յատկապէս Խորհրդատետր ու Ժամագիրք. «Իր խօսակցութեան մէջ ամենեւին չափարկելը ՀՄ-ի Ժողովը, ու հաստատելը թէ ուղղակի Հայաստանէն եկած է այս հերետիկոսական կեղծոնը, ուսկից կ'ուզէ հայրենիք դառնալ՝ առանց փափաք յայտնելու Ս. Աթոռին հնազանդութիւն մատուցանելու, ու ասոնցմէ աւելի՝ լատին ծէսով պատարագելը՝ իմ տարակոյսս կը շարժեն, եւ կ'ուզեմ գիտնալ Զեղմէ թէ ի՞նչ ընելու եմ երբ Գոլոնիա հասնի»: Նուիրակին տարակոյսը դեռ աւելի կ'ամրապնդուի, քանի նոյն օրերուն իր քաղաքէն անցած են երկու յոյն կրօնաւորներ, Լոնտոնէն դէպի Վենետիկ ճամբուն վրայ, հոլանտական անցադրով, ու ճիշտ նոյն երկրէն ճամբայ ելած էր նաեւ Թոմաս Եպս.³⁷: Նամակը կը զեկուցուի ՀՄ-ի 30 Օգոստոս 1695ի նիստին, եւ կ'որոշուի գրել ուղղակի Ամսդերտամի Առաքելական Նուիրակին, իմանալու համար մանրամասնութիւններ Թոմաս Եպս-ի մասին³⁸: Յաջորդաբար կ'իմանանք որ նոյն Նուիրակը ոչ մէկ լուր հաղորդած է Ամսդերտամէն:

Մեր վերջին փաստաթուղթը կը կրէ 31 Օգոստ. 1697 թուականը, գրուած Վիեննայի Առաքելական Նուիրակին, որ ՀՄ-ի Ժողովին կը վրկէ Թոմաս Եպս-ի լատիններէն մէկ անթուակիր աղբրատգիրը, հաւանաբար ուղղուած իրեն, ստորագրուած «Thomas Gregorius Archiepiscopus S. Crocis Majoris Armeniae»: Աղբրատգրին բովանդակութիւնը հետեւեալն է. «Ասիայէն անցայ Եւրոպա, իմ երեք դարմիկներս հետս բերի Հոռոմ, որպէսզի սորվին լատիններէն, խտաբերէն,

37. SOCG, vol. 522, fol. 52-53.

38. Acta, vol. 65, fol. 192-193, n. 17.

իմաստասիրութիւնն եւ աստուածարանութիւնն, որոնցմէ երրորդը (իմա՛ Մատթէոսը) սպառազանք եւ աշխարհազբազանք ուսումին մասնազնադատացաւ, որպէսզի հայերէն լեզուով սոքէ կարգ մը բարեպաշտական գիրքեր, մեր ժողովուրդին հաւատքը արծարծելու համար, եւ իրապէս Ամսդերտամի մէջ սոքեց կարգ մը գիրքեր: Տպագրութեան ծախսը պիտի հոգար վաճառական մը, ու ներեւան ելաւ որ մեանկացած է, եւ ես առանց վճարելու չեմ կարող գործը աւարտել, եւ որով չեմ կարող իրագործել ՀՍ-ի ծրագիրը, այն է՝ շարունակել ճամբաս դէպի Մեծ Հայք իմ թեմա», ուստի կը յայտնէ թէ կը կարօտի վկայականներու, վարենալ կաղմակերպելու համար հանդանակութիւն³⁹:

Վիեննայի Առաքելական Նուիրակը Հռոմ կը զրկէ Ամսդերտամ սպառազանք գիրքերէն օրինակ մը, շատ հաւանաբար Մովսէս Ուրեննայիի Հայոց Պատմութիւնը (սոյ. 1695), որպէսզի տեղոյն վրայ քննուի, աւելցնելով թէ գիրքը ցոյց տուած է նաեւ հայաղբի Աստուածատուր Եպս.ի (Ներսէստիլի), որ վկայած է թէ գիրքը չի պատուածատուր Եպս.ի (Ներսէստիլի), որ վկայած է թէ գիրքը չի պատուածատուր Եպս.ի կը թելադրէ դնել Թոմաս Եպս.ի բոլոր հայ Աստուածատուր Եպս. կը թելադրէ դնել Թոմաս Եպս.ի բոլոր հայ Աստուածատուր, որովհետեւ լաւագոյն են քան ՀՍ-ի սպարանին ունեցածները, միաժամանակ որպէսզի չփոխադրուին արեւելք եւ չիմնայ հերձուածողներու ձեռքը⁴⁰:

Այս հարցն ալ նեւթ կ'ըլլայ ՀՍ-ի ժողովի 16 Սեպտ. 1697ի նիստին, ուր կը ներկայացուի Թոմաս Եպս.ի անցեալ բոլոր ժողովներու մէջ յարուցած հարցերը: Իսկ նկատմամբ ինչորոյ աւարկայ Յանձնարարականին, թէ արդեօք պէտք է սոյլ Թոմաս Եպս.ի կամ ոչ, Քարտուղարը հետեւեալ թելադրանք կ'ընէ ժողովականներուն. «Որոշմութիւն հաւաքելու համար Յանձնարարականներ՝ անցեալին դորմութիւն հաւաքելու համար Յանձնարարականներ՝ անցեալին մերժուեցաւ ուրիշներու: Յոյներու համար կայ 27 Յունուար 1677ի Պապին ներկայութեան կնքուած վճիռը, որովհետեւ Եւրոպա հաւաքուած ողորմութիւնները կը գործածէին Երուսաղէմի մէջ Փրանկիսկաններու ձեռքէն Ս. Տեղերը գրաւելու: Հայերը Ամսդերտամի մէջ կհանդիպուին (իմա՛ Յակոբ Զուղայեցիի): Քրիստոսասէր արքային կաթողիկոսին (իմա՛ Յակոբ Զուղայեցիի): Քրիստոսասէր արքային տրուած էր հարկաւոր տեղեկութիւն սպարանի ընթացքին մասին, իսկ Տէր Թոմաս Հայրապետ մեր կողմէ կարգուած էր՝ հսկելու համար, 100 սկուզ թուակով»⁴¹:

39. SOCG, vol. 528, fol. 167.
 40. SOCG, vol. 528, fol. 166.
 41. Acta, vol. 67, fol. 335-338, n. 16.

Հոսս վ՛ստարտին մեր աղբիւրները թո՛մաս Եպսօ Վանանդեցիի մատին, եւ այլեւս չենք գտներ արձագանդ ՀՄ յի դիւանին մէջ: Այսքանն ալ բաւական է ամբողջացնելու համար թո՛մաս Եպսօի կենսագրական գիծերը՝ որ հասած են մեզի զանազան ուրիշ աղբիւրներէ, ու այս բոլորէն հանելու նոյն սեպրակացութիւնը: Եղած ենք ժողովուրդ մը չարչարուած, ու չարչարանքը մեզի ընկերացած է դարերու ընթացքին. գիւրքն ու գրականութիւնը՝ որ մեր արիւնին մաս կը կազմէ, մեր հետ ենթարկուած է նոյն ճակատագրին: Մեր այս տողերը գրած պահուն՝ Մայր Հայրենիքի մէջ մեր արեւակիցները, ենթարկուած ահաւոր երկրաշարժին՝ կը քայեն լուռ իրենց Գողգոթան: Այս էջերուն մէջ մեր կատարած Վանանդեան կեանքի նկարագրութիւնը՝ թող մանրանկարը նկատուի հայու տառապանքին, որ չի՛ գիտեր ընկրկիլ, չի՛ գիտեր յուսալքուիլ, այլ հազար տառապանքներու մէջ կ'ապրի ապագայի յոյսով, աչքերը տեսուած գերագոյն գաղափարականին:

(Վերջ)

Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄԵԱՆ

Résumé

ROME ET L'IMPRIMERIE ARMENIENNE

P. SAHAK DJEMDJEMIAN

Par ce dernier article, l'auteur veut nous donner un aperçu complet des problèmes qui existèrent au XVII^e siècle entre Rome et les imprimeries arméniennes. Les sources proviennent toutes des archives de Propaganda et Fide.

En 1670 on trouve le prêtre T'adéos Hamazasjian à Livourne d'où il passe à Marseille avec Oskan Vard., pour se consacrer entièrement à l'impression de livres. On le trouve successivement à Constantinople en 1680 et en 1686 à Venise où il imprime le très beau lectionnaire en trois volumes. En la même année il réussit à imprimer secrètement le Missel Arménien sans les corrections imposées par Rome. Il l'avait fait afin de pouvoir vendre le Missel arménien en Orient. Ce n'est qu'en 1690/91 que Rome découvre le méfait et l'on est tout de suite à la recherche du coupable qui se trouvait déjà en Orient pour y vendre une partie de ses missels. 200 exemplaires étant restés à Venise, ils furent mis sous séquestre et envoyés à Rome. L'auteur nous fait découvrir la teneur de la correspondance bien abondante entre les autorités religieuses et civiles de Venise et Rome.

Une autre personnalité est l'évêque T'omas Vanantec'i. Son départ de l'Arménie a lieu en 1678. Durant son long voyage, il toucha une multitude de villes et il arriva enfin à Rome en 1681. Ce furent des honneurs qu'il y trouva; sans dévoiler ses propres projets futurs à propos d'imprimerie, il réussit à avoir de Rome toute sorte de lettres de recommandation, comme s'il allait retourner en sa propre patrie. En réalité il resta dix ans en Europe. D'abord Naples, ensuite c'est toute l'Espagne qu'il visita pour y réaliser la somme nécessaire pour aider son propre neveu Lucas Nouricanian Vanandec'i à imprimer des livres en arménien à Amsterdam.

En conclusion, l'auteur constate les liens très forts qui rattache le peuple arménien à son livre, moyen de diffusion de sa propre culture, ce qui au fil des siècles n'a jamais manqué. Comme l'histoire torturée du peuple arménien, son livre aussi en a subi les tristes conséquences